

# ՈՒ Փ Մ Է Հ Ո Վ

---

Վաղամեռիկ ՀԵՐԱՆՈՅԾ ԱՐԱՊԵԱՆԻՆ

**Աչքերս լեցուն են մահով,**  
Աչքերս օրերով մահը տեսան Աղջկան մը  
անարին մօտ:

Մահը նայեցաւ հոգիս մէջ իր պարապ  
աշուըներովը, և այդ նայուածքին մէջ, մու՛յլ-  
յա՛ր եւ նորո՞ւնկ, ես սարսափով կարդացի  
անգութ վիճոր.

Ան իր մանգաղը կ'երկնցնէր քնբոյշ եւ  
գեղանի աղջկան մը վրայ, լերան մը գլուխը,  
ուր մագլցելով ապաստանած էր՝ կեանքին  
վերցին յոյսերուն կառչելու համար:

Աղջկան մը, համա՞կ մէր, որ առաջին  
համրոյին երազը կը հիւտէր, երբ մահուան  
քրտինքներուն մէջ հոգեվարքը կը յամենար:

Այդ լեռ կ'երթան հիւտադ երիտասարդ-  
ները մահուան ծաղիկները վիտաելու:

Այդքէ՞ն...

Վերցին հանգրուանն է, յոյսէն մահ սպա-  
սում մը, միամի՛տ, անօգո՞ւտ Արևուն զուարթ  
ճառապայթներէն որ կեանքը երգելով միրտե-  
րը կը խուժեն, մինչեւ լեռներու կողերէն խո-  
յացող ամպերը ճերմակ եւ մոխիր որ վաղ-  
ուան մշուշներով կ'ողողեն հոգիները.

Ճգոյին ծաղիկներ, թալկահար, սիրոյ եւ  
յոյսի, որ կեա՞նք կ'ուզեն, կեանքը զոր վայր-  
կեան մը ապրեցան հազիւ, կեանքը զոր տա-  
կաւին ինաւ չապրեցան. քայց կեանքը ամէն  
օր խոյս կուտայ իրենց զերմակէզ եւ դողդո-  
շուն ծեռքերէն, քիչ քիչ.

Դիտմամբ կարծես անոնք այդ լեռը ելած  
են՝ որ Աստուած, աւելի մօտէն, մեղքնայ այդ  
քարձունքին վրայ խամրող երիտասարդ հո-  
գիներուն. եւ կամ գուցէ, որպէս զի, իրենց

մահուան վերջին հոկնդին հետ երրոր անիծեն,  
Աստուած մօտն ըլլայ անոնց եւ երկինքէն լոէ  
այդ անէծքը թարախոտ:

Հո՞ն է, այդ հոյատեսիլ երկնասլաց քար-  
ծունքին վրայ, աւա՛ղ, որ երիտասարդու-  
թեան ամենէն թարմ եւ գեղեցիկ ծաղկիները  
կը մեռնին մի առ մի, սպիտակափառ լեռնե-  
րու դէմ առ դէմ, որ իրենց ծինաթոյը ան-  
մահութեամբը յաւիտենական շիրմը կը թուին  
ըլլալ շտահար մայրերու խորտակուած սիր-  
տերուն:

Ի՞նչ սեւ է այդ ճակատագիրը, եւ բուկդ,  
իմ սիրելի Հերան, ո՛քան անգութ եղաւ,  
ո՛քան եղերականօրէն ընդվեցոցիչ, բոլոր  
յոյսերը մէկ անգամէն թաղելու եւ բոլոր հա-  
ւատքներն այլ ես ուրանալու չափ:

Ու, Լեմանի լիճին վրայ նայող գեղատե-  
սիլ փոքրիկ գերեզմանատան մէջ, որուն կող-  
քին զրվէ՛մ իր յաւիտենական ողբը կը  
պոռթիկայ, դազալին վրայ, ուր կը հանգչի  
չարչարտած մարմնը պաշտելի աղջկան,  
մարտիրոս մայրը խելակորյա, ո՛վ աղենարշ  
երգիծանը, կուլայ «Հայր Մերը մեր հայրե-  
րուն, մինչդեռ ես, յաղթահարուած իմ ըմբոստ  
մասծումներու զախախումէն, կը թափեմ,  
դազաղին վրայ զոր օտար ծեռքեր փոսը կ'ի-  
շեցինեն, արցունքներ եւ ծաղիկներ, արցունք-  
ներ եւ ափ մը հող:

Ա՛փ մը հող միայն...

ՎԱՀԱՆ ՄԱԼԻԶԵԱՆ

30 Սեպտեմբեր 1930